



Երևան, 22 Մարտ, 2021

## Տերութափ Աղօթք

(միասնաբար արտասանուած)

Իմասկութիւն Հօր Յիսուս, Կուր ինձ իմասկութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

## Սպասու 119

ՃՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒՆՈՅ ՕՐԵՆՖԻՆ

Երիբասարդ մը ինչո՞վ կրնայ ինքսինք մաքուր պահել,  
Եթէ ոչ՝ քու խօսքերդ գործադրելով:  
Ամբողջ սրբով կ'ուզեմ քեզի հնազանդիլ.  
Մի՛ ձգեր որ պարուէրներէդ խորդորիմ:  
Խօսքդ սրբիս մէջ պահեցի,  
Որպէսզի չըլլայ որ քեզի դէմ մեղանչեմ:  
Օրինեալ ես դուն, Տէ՛ր,  
Սորվեցուր ինծի քու կանոններդ:  
Շրթունքներս անդադար պիտի կրկնեն  
բերնէդ դուրս եկած ամէն մէկ վճիռ:  
Հաճոյք կ'առնեմ պարուիրաններդ կապարելէն,  
բոլոր գեսակի հարսկութիւններէն աւելի:  
Հրահանգներդ են մփածումիս առանցքը,  
ուսուցումներդ՝ ուշադրութեանս առարկան:  
Կանոններդ են ինծի հաճոյք զուռողը,  
Եւ խօսքերդ բնաւ պիտի չմոռնամ:

## ՃԱՐԱԿԱՆ-ԱՂՕԹՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Վ մէնաստորք Երրորդութիւն, առու աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, նսջեցելոց ալքայութիւն:

Արի Վաստած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղեց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,

ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի զուտէ եւ ի զիշերի,

ի նարիլ ի դան, ի զնալ ի ճանապարհ,

ի ննջել եւ ի յառնել, զի մի երրեք սասանեցայց.

Եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

## ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ

ՀԱՅ

ԱՌԱՎԱՅՑ

### ՃՆՈՒԹԵԱՆ ԴԷՄ ԶԳՈՒԽԱՑՈՒՄ (5:1-23)

Քանի մը առիթներով խօսուած է այն մասին, որ Ասպուածաշունչ մաքեանը այն ուղեցոյցն է փրուած մարդուն, որպէսզի մարդը, Ասպուծոյ պատկերով եւ նմանութեամբ սպեղծուած մարդը, որ մեղքի պատճառով աղարփեց այդ նմանութիւնը, վերսպին գտնէ եւ իր քայլերը ուղղէ այնպէս մը, որ հասնի աւարփին, այսինքն՝ Յաւիփենակն Կեանքի ժառանգութեան: Ահա թէ ինչ կ'ըսէ Պողոս Առաքեալ իր աշակերպին Տիմոթեոսին. «Ասպուծոյ շունչով գրուած գիրքերը, որոնք գօրութիւնը ունին քու միփքդ իմասպութեան բանակու՝ որպէսզի Քրիստոսի հաւաքրաս եւ փրկուիս: Այդ գիրքերը օգբակար են՝ թէ՛ ճշմարփութիւնը ուսուցանելու եւ թէ՛ սխալը հերքելու, մարդս ճիշդ ճամբու մէջ դնելու եւ արդար կեանքի մը դասպիարակութիւնը գրալու համար. ըրպէսզի Ասպուծոյ նուիրուած մարդը կապարեալ ըլլայ, ամէն դեսակի բարի գործերու պարբռասը» Բ Տիմյ 3:16-17:

Ահա նոյն միփքը կ'արփայայդէ նաեւ Առակաց գիրքը, որուն սերփողութիւնն է որ կը կապարենք, եւ հասած ենք 5-րդ գլուխ: Խորքին մէջ մեր ամենօրեայ կեանքին հետ կապուած երեւոյթներու մասին է ակնարկութիւնը, որով կու զայ ցոյց գրալու իրաքանչիւրիս ուղղութիւնը ինչպէս ապրելու մեր այս ժամանակաւոր կեանքը, որպէսզի աւարփին պարտասպ ըլլանք ժառանգելու յաւիփենական կեանքը: Սա կը նշանակէ, որ մարդ արարածը, խորքին մէջ չի գիրքեր ապրելու եղանակը: Որովհետեւ ապրիլ չի նշանակեր, ինչպէս ուստեւ, ինչպէս խմել, ինչ հազնիլ, այլ ապրիլ կը նշանակէ Ասպուծոյ կամքին համաձայն ապրիլ, Անոր գրուած պարտիորաններուն լոյսին գրալ: Ահա այդ իսկ է մնայուն կոչը Ասպուածաշունչին, առաւել եւս Առակաց գիրքին, որ մնայուն կը յիշեցնէ ըսելով. «Որդեակ իմ, միփիկ ըրէ իմասպութեանս, ականջդ գրուր իմ հանճարիս: Որդեակ իմ, հօրդ իրաքը լսէ, մի մերժեր: Քու սիրող իմ խօսքերս թող պահէ, եւայն»:

Նոյն մտահոգութեամբ ալ 5-րդ գլուխը կը ներկայացնէ այս անգամ զգուշացում շնուրթենէ: Նախ ինչպէս միշտ, այս անգամ ալ կը յիշեցնէ որ միփիկ ըրէ իմասպութեանս, ականջդ հանճարիս, ինչո՞ւ, որպէսզի խոհեմութեամբ վարուիս, եւ ըստ այնմ խօսիս: Որովհետեւ Յակոբոս Առաքեալ այփի ըսէ. «Լեզուն կրակ է, անիրաւութեան աշխարհ, հսկայ անգառ մը կրնայ իրդեհել»: Ուրեմն երբ ասպուածային իմասպութեամբ չենք առաջնորդուիր, կրնանք այնպիսի սխալներ գործել, որուն աւերը մեծ կ'ըլլայ, քան ամբողջ անգառի մը այրիլը:

Ապա կ'անդրադառնայ երեւոյթի մը, որ մեզ դէպի կեանքի ճամբան չի գրանիր, այլ՝ դէպի մեղք կ'առաջնորդէ. «Օփար կնոջ երթալը, որուն շրթունքներէն խորիսի մեղք կը կաթի, բայց անոր վախճանը դառն է, երկասյրի սուրի պէս հաքոր: Անոր ովքերը մահուան կ'առաջնորդեն, քայլեր դէպի դժիխը: Անոր կեանքի ճամբան ուղիղ չէ, այսինքն՝ ազ ու ձախ, փոփոխական, չի գիրքեր ո՞ւր կ'երթայ: Եւ չի ձգեր որ կեանքի ճամբուն վրայ նպածես» 3-6 հմր:

Երկրորդ անգամ ըլլալով, դարձեալ կը յիշեցնէ ըսելով. «Որդիներ միփիկ ըրէ, խօսքերէս մի խոփորիք»: Այս անգամ այնպիսի իրաք մը, որ որքան հետու այնքան լաւ, նոյնիսկ դրան չմօդենալու, որովհետեւ սուր զին պիփի վճառէ; «Իրեն գրուած փառքը ուրիշին գրալու, գարիները անողորմ մարդու, օփարները գօրութենէն կշրանալու, վասպակը օփարներուն գրունք միփելու: Յանկարծ պահը հասնի երբ ամէն ինչ իր աւարփին հասած ըսես. Ես ինչպէս իրաքը ափեցի»:

Իսկ 15-19 համարներ կու զայ ցոյց գրալու այն իսկական սէրը, որ Ասպուած գրուած է մարդուն որպէսզի վայելէ, բայց այն կնոջ հետ որ իրեն համար է միայն, եւ ոչ թէ օփարներունը: Առաւել եւս կը յիշեցնէ, որ մարդուն ապրելակերպը Ասպուծոյ աջքին առջեւ են, այսինքն՝ ամէն ինչ գիրքէ, ու ամէն ինչէ գրեղեակ է, ամենապիս է: Կոչ կ'ոււղէ հետու մնալու չարագործէն, որովհետեւ անիկա իրաքի պակասէն կը մեռնի ու իր յիմարութիւնով կը կորսուի: Այս բոլորով հանդերձ, սակայն, այսօրուան հապուածը կոչ կ'ուղղէ ոչ միայն հետու մնալու չարիքն ու չարիքէն, այլ նաեւ զղումով եւ ապաշխարութեամբ Ասպուծոյ վերադառնալու: Որովհետեւ, այս կամ այն ձեւով մեղաւոր ենք եւ Ասպուած ինք կը սպասէ մեզ ու մեր վերադառնալու, մեզ նորոգելու, ու վերսպին գրալու իր նմանութիւնն ու պարկերը:

Քանի ժամանակը մեր ձեռքն է, վերադառնանք իրեն, քանի ուշ չէ: